

Հերձուտակ, մանուսնդ զի յիման ձեզ Աստուած մեր զեկեղեցիս մեր աւելի պայծառացցոյց, եւ զՏառա մեր առաւել Տառասանաց,» Արքիմն ի սկզբանէ հետէ ուղղապարս էր եւ Նոյն-Քաղկեդոնական վարդապետութիւնն քարոսից ի Վերս կամ Վոլոգդայն թեան առաջն որէն. Արքիմն էր գրէ առ Արքայճամ, զՄալսուս ձեռնուղղեցէն յառաջ առ իշխ վարդապետութիւն քարոսած էնք եւ «յես սինք ինչ փոխեցար զՏառա արք. (անդ. 178): Այսպէս գիտեմ եւ Յովհ. Պատմաբանն»:

Թէ Արքիմն իւր գործունեութեան մէջ հետեւեցան որ եւ իյէ թանկան միջնորդութեամբ, հակառակորդք էր Տառասանէն: Եւրաստայ Արքեպիսոպոսն առ Վրթմանէն տուած պատասխանին մէջ կ'ախարհարէ ի սնծ մը, զոր «բռնաւոր գուռուց կ'անուանեն, որուն առջեւ «չմարմն ի կայ ոչ, ոչ Արքիմն կ'ամ հասանել եւ կ'ամ «վոգուլ զաշխարհս եւ զնայ,» զման նկարագրք մը կու տայ եւ Մովսէս կ'ախարհարցոս առ Վրթմանէն երկրորդ թղթին մէջ Արքիմնի մտքն (էջ 133). «Արքիմն կ'ամ փասն սպիտակեան եւ միայնութեան, եւ կ'ամ փասն շարտ թեան առաջնորդին մարջ ցանցխեցար ինչ, յայտ ի ձեզ էզպա ... թմկեպտ եւ ի ժամանս ի սնտար մեծութեանն իրեն զգետ ինչ ի քաղսմ մոխից եւ յարացեալ, եւ իրեն զգացան ինչ զմոխից ծիրանուբլբն եւ մաղկուտն է սաստիսցեալ (Արքիմն)... (յառաջ) ի ձեռն ձեռք իյել զպոչ խորթ խորթանս, անկն» եւն: Արքարքն իխտ խորթեր, որոնք սուգուութիւնն սակայն կը կարօտի քննութեան. Մովսէսի վկայութիւնն արժանազանաւ կարելի չէ համարել»:

Բնական էր, որ համարքով պիտի շնկատուէր Արքիմնի այս գործունեութիւնը Հայոցմէ, որոնք, մանուսնդ Ձրորտու երկրորդ կէտն ի վեր անդուլ մարաւած էին Քաղկեդոնի մտղայն զէմ, որոնց պարագլուխն էր Վրթման Քերզող:

Այսմոյկիտութեան տեղապահ Յուստայ հետ զրոյցած՝ անտեղեակ էր ի Արք գործուածներուն: Եւ հաւանականաբար առաջին անգամ Մովսէսն լսեց «չախորժելի յուրը» Արքիմնի բռնած բնւթ մոյքի մտքն, որուն հանդէպ շղանուցեալ անտարբեր Արքեպիսոպոս այ բառ խորհրդեան եւ այսաշանայ Մովսէսի, փութաց զբն մէկ մէկ թուղթ առ Ալեքսան եւ Այսմոյկիտութիւնն Արքիմն: Թղթներս սակայն յառայցած արդիւնքն շտուին. պատճառն

1 Պատմ. 28. «Իսկ ապա մեր ի փոխանն Մովսէսի Արքիմն զճնարարտ կարգոյ եւ զիրանից ուղղութիւնն ի բոց խեղայ, զոր ի հարցն մերոյ ուղղականաց աշխարհական էին կոչմանըն պնդարի մտքն զնա մտղայն Քաղկեդոնի, զին փաստելով արքայճամ թեան իւրոյ ձեռնուղղեալ անհեալ գեախարհարս ախարհին»:

2 Միայն հաս չի գործածեր Մովսէս պայպիս թղթ. իւր բոլոր թղթերու մէջ ամենին յանուանէ չէ յնշտական փոխարին, ոչ միայն այսպիսի բացարձակութեան նկատ. «Այսմոյկիտութեան» (էջ 110, 133). «Պայս առ երկն կամ արեւն առն սն» (172). «Կամ առ զիկոյ անուանեալ» (130), «Մատթարդ մըն» (133). «Կարճանոց անձն» (133) եւն: Ասիկե տեսել կը գործածեմ եւ Վրթման (135, 140 եւն). իսկ Յուստայն կ'ընդհանրէ. «որ հայրապետս անուանին (էջ 132):

բնորոտած անվայել ոճն էր ապահովապէս. Վրթմանէս, ինչպէս իւր բովանդակ գործունեութեան կը տեսնուի, իւր գիտութեամբն շլայցած անձմ'էր, աւելի ուսումնական տեղին տխրացած քան սանտելոս. պայպիսի սղուլ ալ զրամ է իւր կրկին թղթերը — ամբարհասած եւ անհոսհեմ սնով մը, որ անպատուաբեր էր ինչ զրոյնն եւ ինչ անոր, առ որ կ'ուղղուէր, Վրաց կամ արքեպիսոպոս տեղանին:

Ա. Արքիմն եւ իշխան Վրաց ուղղած թղթին մէջ Մալսուս կ'ամողկուի տարիներ յառաջ խուժկաց առ թիւ զրամ թուղթեր յիշելէ յետոյ կ'անդին Քաղկեդոնի «տիեզերախորանն եւ անլիջիւն» մարդկան մասին, եւ կը յայտնէ իւր պարմանիլ թէ ինչպէս համարեալս են Վրեր ընդանիլ անոր վարդապետութիւնն. որուն պատճառն լիկ աղիտութիւնը էր համարի: Ահա իւր իսկ պարմանիլ թէ ինչպէս «Այժմ՝ յուրք թէ գուր քան անորն ժողովոյն Քաղկեդոնի եւ զուսմարն լեւոնի ուղղափառ համարք եւ մեծարանոյ արժանի. փասն զի չա՛նով կ'ընտելու զճերմուսնոյ շարտ թիւնս... Արք ոչ է պարտ առաւածսիրութեան ձեռքս՝ աւելի ինչ վարդապետութիւն զուրք ընդ տեղն: Ար մերջարքն խուցերք. Ար թէ է ինչ երկրպետութիւնն ի միտ ձեռք եւ կամը զգիտմանուլ յաղագս այդտեղի, գործէք առ միտան փառաստեպալ իշխանս աշխարհիս մերոյ, որ գամը այդր, եւ որպէս ի հեռատանն թղթնոյ պատգամաւ, Նոյնպէս յանդիման՝ վկայութեամբ զբոց սրբոց յայտնի անունից զճնարարութիւնն բանիկոյն»:

Այսպիսի անուցիկ անով տողուած խրատականս Արքիմնն իշխանս արհամարհանք, եւ ոչ իսկ պատասխանի արժանի համարեցաւ. ուցից յառութիւնն յարգելով ինչորքն իւր սխուածին մէջ խեղեղէր, քան պատասխանելով արժանիլ եւ բարբաբել:

Մովսէս Արքիմնի այս վերաբերմունքը այսպէս կը նկարագրուէր Վրթմանի. Ա. Արքիմնն եւ անոնց իշխանները զրամ թուղթի իմ մանկանս ձեռքով խաւրիցի, որ այժմ գարձած եւ եւ իրօսի կը գտնուի: Հարեալ եւ ձեզ զրոյն տայ,» Թեպէտ եւ ի սկզբն մէկը չէ համարական թուղթեր կամ թուղթիս ներկայացրել, բայց այս արձած են, որ, ինչպէս կը պատմէ մանուկը, «որ Վրթմանն թղթնոյն ի սաստիկ բարեւթեան շարժեալ, զոյրպայեալ որտեղ եւ երժեպ զուսով զարբէն զուսածայ՝ նորոյն եւ թշնամներ զշայտատունեայ, եւ թղթնոյն պատասխանի ոչ ինչն արար եւ ոչ այլոցն ետ առնել: Չայս յարաւարեալ՝ առ հայրապետ Քաղկեդոնի տամ յանրի, ասեմ, որ պատասխանի անունէն»:

3 Ի՞նչ հիմամբ կը սպասուայ արգիւր Արքիմն թուղթն կրտսեղմ իտարել, որ անչոյն հայրապետն պատասխանէ. կրտսեղմի հայրապետն էր այս տեղաներս իտարել (801-809, հմտն. Acta Sanctorum, Oct. XII, 641) Revue de l'Or. Chr. VII (1903) p. 32-33), որ ծանօթ էր Արքիմնի, եւ հասանախորտար ի միտն զայնն էնն Արքիմնի թղթն թուղթն ի Է.Պատմ. իտարելով թղթն ի Տառա Կր. Քաղկեդոնացիս: Արքիմնն կրտսեղմի իտարել թղթն

կը թուի, որ Արեւիկոն իր յայտնով զբոյ անձին եւ գրովեան անին, պատշաճ դատած է լաւութեամբ անցնիլ, Թեբեոս սպառնացած ըլլալ նաեւ բողոքել Նրոսաղեմի պատրիարքին (Իսահակ) կամ Նրոսաղեմի պատրիարքը դատաւոր ընտրել: Այս իմաստով Հասկնալ անհրաժեշտ է հոս Արեւիկոն մասին բտուածները, վասն զի, ինչպէս պիտի տեսնենք, պարտապէս Նրոսաղեմի Նուսաղեմի բերնի սուսաւ ապա, երբ Արքայական Հետ ինչոր սենեցաւ, եւ ոչ որ եւ իցէ թղթմանցութիւն բայց Արքայ, Հայոց եւ Նրոսաղեմի Տայրապետին մէջ:

Արթմանէի թուղթեր արովհետեւ ուզուած էր նաեւ Արքայ նախարարներու, «սակաւք ոմանք, միտարանս գրած են պատասխանս մի, ի հարկ է համառայն կամայց եւ մտոյ կաթնղորդին, հետեւաբար ոչ տնործելէ բան մը Արթմանի համար: Այս թուղթեր չէ պահուած մեզի, որով բովանդակութիւն անորջուլթեամբ Եւստիք չէ մեզ: Աճճ, ինչպէս կը գրէ Արթմանեւ առ Մովսէս (էջ 141), «պնպէս է, որք ի հիւանդութեան ինչ ընդ բարբառլ անկեալ գնչնայն իսասին, եւ նշուշտ իշխանները թշնամանիկ խոսքերով կը կշտամբէին հոն Արթմանի անխոհեմ» քայլերն, եւ այսպիսի պատճառաւ անյարմար տեսած է օրինակն առ Մովսէսի:

Արեւիկոնի հետեւելով անպատասխան թուղթացած էր եւ Պետրոս իրեն ուզուած նամակը:

Արթմանեւ կը գաղբըցնէ առ ժամն Արքայ Հետ թղթակցութեան, թուղթ գառն յընտրութեան եղալ կաթողիկոսին: Այլ շատ վերջն կը բարձրանայ կաթողիկոսութեան մեծան Արքայական Արթմանեւ այսու հետեւ թեպէտ հեռացայ տեղու պահութեան պաշտօնէն, սակայն շրագրեցաւ ամեն քար շարժելէ, յաղորդեցու համար սխաճը: Եւ մեծ էր Արթմանի ազնեւութիւնը ծեղրունի կաթողիկոսի վրայ, թէ երբեւ հմուտ կաթողիկոսութեան իրաց եւ թէ իրբեւ քերդոյ վարդապետ (անու վերը էջ 77): Հետեւաբար իւր մատարութիւնը գատիս մէջ, զոր անպաշար կը ստուգանէր բառ խոստման, աւսնոյ հետեւութեան չեղաւ: Ըստ մտաց եւ խրատաւ Արթմանի կը շարժէր նաեւ Արքայական «բառ երես ի ին թղթ եւ հնայեալ մարդ մը, անխոհեմ եւ անբարպարեւտ» 1) Ամե-

նայն ինչ ի ըլլոյ զիս, ր նորոտոր կաթողիկոսն, եւ այն պնպէս, ինչպէս նկարած էր իրեն Արթմանեւ, թշնամանեայն ի Արեւիկոն եւ սրտակից բարեկամն Մովսէսի: Մովսէս այլ Արթմանի իւր վայոյ կարգման վտասահոյս յար յազ զիտար գործածել, եւ Արքայական գրած թղթն այն մէջ, կըր տակախն հետեւ էր, իր մասին տեղեկութիւններ Արթմանեւն իմանալ յամենայն:

Արքայական Արքայական զիտնոյ Արթմանի, որուն ամեն վկայութիւններն անվերջ պատգամով պէս ընդունեցաւ, ինչպէս Մովսէսի սրտան պատասխանէն կարելի է տեսնել:

Արքայական խրոխտ սուած Մովսէսի եւ Արթմանի խօսքերն, եւ Արատոտին «նոր յուսուարիչ» ըլլալու փառքն ինքն իւր շայցած, կամն զիտութեան առաջին գործն բուս կարգ ի գնել այս խոյ իրբ: Փոս թուց, դեռ անգրաւել կտրուակ չգրած իւր հօսին, թուղթ մը գրել «առ Արեւիկոն Արքայ կաթողիկոս» (էջ 164 165), թուղթ մը կարի անոն եւ խիտ, յայտնապէս Արթմանի ազնեւութեան ներքեւ: Իր յուրքը Արքայական, թէ է. ինչպէս Արեւիկոն գրած է այն խոստման, զոր «գրով եւ պատգամս սրտ յամեն էր առ ապա», թէ շ. ինչն. «գնուտաւայ գեպիկագառն հայտնեայ էք ու պարտաւս հաւատայ համար թէ յ. ինչ իրամբ «պաշտաւուն հայրեն սրղոն Շուշանեան զիտար սրեան» ըսմ. թէ ի թոյ փոխելիք, Գործքեր, որմէք Արքայական աշայնողն մեծ մեծ յանցանքերն են ընդդէմ եկեղեցական կարգայ: «Եղ յ մահուաք եւ ես շարագայն լիսնցաւ զորդ պահ» (էջ 163):

Ինչու մը, որ արգարեւ բարձր իշխանութեամբ նորապարտ անվորտ անձի մը միայն վայել է, եւ ոչ Արքայական պէս ծեղրունի կաթողիկոսի մը: Այսպէս գրած էք Մովսէս կաթողիկոսն Աւելի մեղմանց եւ Բ. եւ Գ. թղթերու մէջ ապա: Ի վերջն ինչպիսեպով պատարայ սրղոնայ սրղոնայ թուլ ի վաղարշապատ գոմ սուտայն ժողովն, որ Հայրք, Արթման եւ Արքայական միտարան մեր լեզուն քաղկեդոնի ժողովն, կը յորդորէ ի նայն միտարան-

1) Բայր այս ինչորոց մէջ մեծ նշանակութիւն պէտք է առլ Եւստիքայ եկեղեցւորներ ազնեւութեամբ Արթմանի եւ Արքայական վրայ: Մովսէս կը գրէ թղթն եւ Արքայական կառավարչոյն: Իս իւր ձեռքն առած էր իր գատին ծրարքը, ինքն էր Արեւիկոն ընկողոր մտան տեղեկութիւններ հայրարոյն, եւ իւր «մանկան ձեռքն վերջապէս ի Արքայականէն էին բայր թղթերն եւ կու պիտի: Մատարն թեմն արժանի է եւ այն պատարան որ Մովսէս առանձին կերպով կը ինչորքը Արթմանեւն իրեն գրած է առ իրն գրած թղթն երեւ մը օրինակ: «Մտան կը պատարան որն շատ բան ընտանաց ալ կը հայրորդը բառ բազմանոց Մովսէսի, պսպսկ թոյնայոյ կը գրէ Մովսէս Արթմանի, «Եւ զալմ ի մանկանց լուսն, Մովսէսն անքնն կ'անցնէրն առ Արեւիկոն եւ սար առ Հայս թղթն կըր (էջ 172):

2) Ինչ պարելի լուց Արքայական այս լուրք: Մովսէս սակայն փոս ինչը եկած, հետեւ ապա անմասն պս մասին չէր խոսած: Արթմանեւ ան չէր կրնար գրեմու: Երբեք հետեւ Մովսէս օրեկէ օրեկ իւր գրած թղթն: Թեբեոս Մովսէս «մանկան ձեռք հայրարան ըլլալ ինչ, ինչ, կամ Եւստիք երթեկեկեղք պատմած:

անվիճելի համարելով՝ աղոստագուէ ինչոյնս մէջ վճարակ երկուտորը կու գրէ սեղ պն հայրապետն թարգել: Հ. Գ. Արթման (Հայրապետութիւն է 58: էջ 207) պատեւ կը գրէ իր այ մտարն: «Արեւիկոն անորոց համարելով ակել երկար վիճելը, բողոքեց առ պատրիարքն Երոստաղեմի, եւ որպէս երեւ թե նաեւ առ քահանայապետն Հուսիմայ, զի կայ Ս. Գրիգոր Մեծին Պատի Պատի թուղթն առ Արեւիկոն այս նիստն միտար: Ի թոյն Հ. Արթման ինչպէս է հոս հակամամուսկարութեան մէջ, նախ այս դեպքը Արքայական թղթին (608) իրբն պատասխան կը նկատէ: Երկրորդ Գրիգոր Մեծին թուղթն, ինչպէս տեսանք, գրած էր զեպրէս 7 տարի յետաջ, բողոքին ուրիշ շարժումով: Հ. Արթման կը կարելի գարեմալ, թէ Ռեառանէն Բ. հասարակ վերջը իստան ըլլալ Գրիգորի թղթին եւ Երոստաղեմի հայրապետին բողոք վրայ: որ նոյնպէս անընդունելի է (Հմմտ. վերը, ՀԱ. 1908 էջ 71 ևս.):

1) Մ. Կ. Կ. Կաթողիկոսութիւն Ստալին, սրբ. 166.

թիւն: Այսպիսի աներկիւղ ընթացք մը Արքայ-
 Տաճար կողմանէ դիրքաւ կրնայ միկնուիլ, եթէ
 մտածեմք թէ Սբառս Արևմտեան մարդկանք, մեծա-
 բանք խարոզէն, Գրեթէ կ'ըսենք: — Արթնա-
 նէս տակաւին չէր կասած այն խորհուրդէն, զոր
 անեցած էր երբեմն, անձամբ Վրաստան երթալ: Այժմ
 եւս, որչափ կ'երեւայ, յայտնած է իւր այս
 բարձունքն իբրև իրացա մի միակ դարձան, թէ եւ
 ունին չէ գրուած. ԱրքայՏաճար կը գրէ այս նկատ-
 մանք պարզապէս. «Կամեցայ եպիսկոպոսունս ար-
 ձակել աւ արքայ թիւն ձեր, եւ շնորհքս իրոց օրհոյ,
 ծանուցանել զկնաստամութիւն ծողոյն: Քաղիե-
 դոնի. բայց առ ժամս պատշաճ Տամարեցոյց նախ
 ի ձեռն պատուական ազատ արանցք թղթով ըն-
 դունել ի ձեռն պատասխանին. Կիրիւնի ամբողջ
 գործարկութեան մէջ քաղաքական ձգտում մը զոչոյ
 տալ չունայով անբնական իր համար, թէ ինչ-
 պէս կարելի է արքայից արքայի ծառաներուն
 օտար թագաւորութեան (Յուսոյց) հետ սիրոյ եւ
 Տաւառոյ միաբանութիւն ունենալ, ուր յայտնի
 արդարութեան հետք կայ»:

ԱրքայՏաճար այս թղթին կ'ընկերացնէ՞
 թուղթ մ'ալ Սբառս Արքայի հասցէով. «Արքայ-
 սիրի Տեառն Կիրիւնի վրայ կոմսուղիկոսի եւ այ-
 լոց եպիսկոպոսոց արժուակացոց ձեռք եւ իշխանաց
 աշխարհիչ Անձերնհի եւ աննայն լուաց, ի
 Սբառոյ Գուրբան մարզպանի եւ տերանց զնուարէ
 եւ ի Գիգայ Գաշտկարանէ, եւ ի Վարդապետէ
 Հայոց Ընտրապարէ (— Արթնանս Քերդոյ) եւ
 յայլոց ազատ որդի խոնարհութեանն եւ սիրով
 ուղղոյն» (էջ 168—169): Թղթին բովանդակու-
 թիւնն յընդհանուրն նման է ԱրքայՏաճար թղթին
 բովանդակութեան: Ար յիշեցնէ Սբառս եւս աւ
 Բարգեանս գումարուն ժողովն, կը պատմէ ար-
 քայից արքայի հրամանաւ իւր Հայաստան գալս-
 ան թաղիկոսի ընտրութիւնն, եւ մեղմով կը մտնե-
 նայ բուն խորհոյն. «բայց է ինչ լուր, որ յաշտը-
 ն-կանաց լուաց եւ սակաւ ինչ հաստատոյն» կը
 շեշտէ Յուրառաւոյ եպիսկոպոսի կրած անցքը, Ս.
 Ընտանական պաշտաման խնդիրը եւս: Պէտք է կը,
 կը գրէ Մարգարէն, գուր ընտն պատուհասել,
 «Թող թէ ձեզ առնել զայդ, որ կարի անհնարին
 եւ շար էն» Կամէսք, կը շարունակէ Սբառս,
 եպիսկոպոսունս հանդերձ իբրեւոք արձակել,
 յիբրև՞ գիտել զարքայութիւն հերձուածոյց, որ զձեզ
 ի վերայ հասուցանին, բայց այսպ առ ժամս բաւա-
 կան համարեցոյ ի ձեռն այստ արանցք նախ
 թղթով զկամս ձեր գիտել» (էջ 169): Վերջին
 տողերն, ուր ԱրքայՏաճար թղթին գրէ հետեւե-
 րան անխախտին են, Արթնանի ձգտման ամանապայծառ
 թարգմաններն են: Արթնանս հոս բայց ի իբրեւ
 բառէն յսկանէ ալ յիշատակուած էր: Չարմա-
 ղանէ է միայն որ երկու թղթոց մէջ ալ չ'ըլլար որ
 եւ իցէ յիշատակութիւն Արթնանի առ Կիրիւն
 թղթին. գիտմամբ արդեօք:

1 Գրեթէ ինչ, որ շատս լի իսկ թուեցաւ մէջ. զի
 ընդ տարր թագաւորութիւն՝ արքայից արքայի ծառայող
 սիրոյ միաբանութիւն առնել եւ քրեական հաշտագակտոյ
 որով կարի իսկ գեաւորին էն, էջ 165:
 2 Ուրիւ. 92—93:

Թղթերս կը հասնին Կիրիւնի ձեռքը սպա-
 հապապէս Ի Տճարի, ուր կը գտնուէր այս միջ-
 ցին (Տաճար. էջ 166). եւ նա կը պատասխանէ «Ան-
 ճանդարձութեանն եւ զգուշութեանք, իրեն յա-
 տուէ հաստատութեան անուշ»:

Առաջին թղթով մի առ մի կը լուծէ Արքայ-
 Տաճար յուր խնդիրները խաճկաց եւ Մայ-
 սէն եպիսկոպոսի մասին բուսծներն տեսակը արդէն.
 զայով այն կէտին, «որ վասն հաւատոց եւ ժողո-
 վոյն եւ տուձարին գրեալ էր» ԱրքայՏաճար, փաստ-
 տական աստատական կու տայ, ուղղելով բնէ թէ
 ինչդիր աւելորդ է այս մասին, այլ «զհաւատ զե-
 րուարդ մի ունիմք եւ կայոցոյն» (էջ 167): Այս սո-
 կայն ԱրքայՏաճար համար շատ անդհարուցիչ էր,
 որ իւր թղթին մէջ ամենաւեական շեշտն ասոր վրայ
 դրած էր, եւ գրեթէ մի միայն զայս նպատակով էր:
 Սուրբ Ընտանական պաշտաման նկատմամբ կ'ըսէ թէ
 ինքն ոչ թէ հայրերն կատարեն խախտման է, այլ
 որովհետեւ ի Յուրառաւ բարձրութիւն վրայիներ ալ
 կը գտնուին եւ ասոց անխախտալիք էր հայրերն կա-
 տարուն եւ ամենէն սիրուած այս պատշտոյն: Ի շահ
 հոգեւոր ասոց նոյնն վրացերէն ալ թարգմանած
 է եւ հրամայած, որ թէ հայրերն եւ թէ վրացերէն
 կատարեն. ապայոյց ասոր, տեղւոյն նոր կարգուած
 եպիսկոպոսն երկու լեզուներուն ալ ծանօթ է: Կիրիւն
 աւելի լըծեր կը ծանրաբար ԱրքայՏաճար
 մայր աստակաւանաց վրայ, թէ ինչպէս խոտորն
 հպատակ եւ մի եւ նոյն ժամանակ փոխառու հաւա-
 տակից կարելի է ըլլալ ասոց առ արքայից արքայ
 հաստատութեան գրեալու: Ծարաբակչիւն էր
 ինչորոյս լուծումն, բոս որում քաղաքական հայց
 շօշափելով շփոթ ժամանակին իբրև ամբատու-
 նութիւն կարելի էր լուսիլ նոսե բարձրագոյն
 Գուրը: Աստայ կը պատասխանէ համառօտիւ, բայց
 շատ ճշգրտութեամբ. Մեր եւ ձեր հայրերն ալ ար-
 քայից արքայի ծառաներն էին, այստ հանդերձ

1 Մ. Ի. Գ. անդ:
 2 «Նր որ գրեալ էր թէ... եւ զպաշտուն հայրերն
 ի բայ փոխուլ է մեր զպաշտուն չէ փոխուլ, բայց զի որ
 եպիսկոպոսն երև վրայի ուսում գիտե եւ հայ նոյնպէս,
 եւ երեսու մը զպարթեանց պաշտուն կատարին, էջ 166:
 3 Ուրիւնան (էջ 96—98) հոս Կիրիւնի վարձանց
 մէջ մասնաւոր բարձրագուստութիւն մը կը նշանէ. «Արդ
 բաժանեալ Կիրիւնի վասն իւր սիրուած թիւնարներ յայն
 կողմն Հոռոմոց լուր զնրով եւ շորս իսկ առնելով Մու-
 կայ կայսր (Ն), եւ նոյնս պարճի տեսլով. Վերջ, ասէր,
 զկայսր ընկալար զհաւատ եւ սնիմք... եւ զարձակու
 ասեր. Աստանդու պոլոն արդն Յոսանուն աթոռ է եւ
 ասն կայսրն. եւ մը զի ի նմս հաւատ քարոզի զայն
 պաշտուն. եւ զարձակու եթէ Երու թարգմանել եւ իբրև
 զգիր ըրից ժողովոցն, որով Հոռոմք վարին. եւ մեր զայն
 ունիմք հաւատ (ս. ԱՄԲՊ. 568): եւ Աստուած զկայսր կե-
 ցուցէ (Աւիտ. յառեւտածն է վերջին): Իսկ ապա թեկն
 անէ յայս կողմն Պարսոց, զի եւ նոյնս աշխարհն ընդե-
 կուարեալ էր ի Պարսոց կողմն եւ ի Հոռոմոց. եւ նա ի
 կասկածի եղեալ յարքայից արքայէ թէ զի մի պոլոց ինչդիր
 անհից ինց իրացս ի սարգելոյ Սբառոյ Արևիկայ Մար-
 ցարին... արդ յաղապա պատգոսի կասկածի կայսր Կիրիւն
 յայն կողմն պարճեր... յայս կողմն երկնէք թէ ինչդիր
 լինի յարքային հաւատոյն ի յաղճմանէ ազատացն Հայոց.
 ... եւ չզմով բանիւ եւ արեւմտեան կեանս ինչդիր կայ-
 սր եւ փառս հայրեր արքայի անտի խնցրամարքն:

«հաւատան զերուսաղէմի ունէին, եւ մեք եւ դուք նոյնպէս, այժմ ալ թւկէտ եւ արքայից արքայի ծառաներն ենք, բայց զհաւատ զերուսաղէմի ունիմք եւ կայտառք: Բայց սակից միթէ աքայից արքան նաեւ Հռոմոնց աշխարհին տէրը չէ՞: Ինչպէս որ ալ տիրեց այն աշխարհին, եւ ձեր շատձք ուղիղ չէ, իբր թէ աւանձին առանձին թագաւորութիւններն են, (վեր 167)» — Հռոմի յետոյ խօսքն կը վերջապէսն. «Եւ որ գրած էիք, թէ Կ'ուսիկըք եպիսկոպոսներ խաբել, որպէս զի գային եւ սորվեցընէին, եթէ կ'ուզէք, խաբեցէք, Բաւ քան, որդէս չէ՞ որդիքնն է՝ որդին. եւ կը փոփոքեի գոյ եւ ձեր սուրբ եկեղեցիներու մէջ արժիշել եւ ձեզմէ զՏոսիւ, կամ իմ աշխարհներու խաբել, որ ձեր սրբութեան ողջոյր մօր բերէին, բայց վասն Ժամանակիս եւ աշխարհիս կարեաց խափանեցաք. աւոր նշանակութիւն մի տար: 1» և կը խորեւ թղթին պատասխանը:

Նման ոճով է քիչ մ'աւելի ընտանեկան, Մերասոյ թղթին պատասխանը (էջ 170—71): Մարգարանի այն ակնարկութեան, թէ է Վիրա Տերւաւածողներու Տամարութիւն ցոյց կը տրուի, կը պատասխանէ փաստական ճամբով, խօսքերուն այլ իմաստ տալով, իբր թէ ակնարկուած ըլլային հոն յայտ 599—605 և Վիրա յուզուած քաղաքական իւր կրօնական խաղովութիւնը. Աստուծով, կ'ըսէ, դարեցուտ այն ամէն: Ապա կը դարձնէ խօսքերը Մովսէս եպիսկոպոսի եւ ինչքէն Մերասի մասին, որոնց վրայ ճառեցինք արդէն վերադոյն: Ապէ կը տեսնուի թէ Կիւրիոս ծանօթ էր Մերասոյ՝ եւ անոր ծնողաց հետ յառաջընէ եւ պարգեւած է Մերասոյ Տօր եւ Տօր Տամար Մծիկիթի սուրբ խաչէն նշխարներ: Կիւրիոս ինչպէս այլուք, նոյնպէս հոս ալ պահպանած է միշտ իրեն ընտելական հանդարտութիւն եւ քաղցրութիւնը:

Արքայամ, Մնատ, Վթմանէս եւ Մովսէս ի Գուսն կը գտնուէին Տամարսեւում, երբ հասան Կիւրիոսի կրկին թղթերս ի Հայոս թղթերուս ընթացումը գայից յոյզեր շարժանուեցին: Մնատ իրեն ուղղուած սուղերն համակ «ուտո» գտաւ. որ անխուսափելի ալ էր, եթէ մտածենք վոյրիեան մը, թէ իրաց անտեղեակ Մարգարայի նախապաշարուած էր երեքպատիկ ապեցութեան ներքեւ: Նկատելով նաեւ առ Կաթողիկոսն գրուած թղթին

մէջ համարակն եւ յանդուզն ընթացք մը Կիւրիոսի կողմանէ, կը սրտմտի, կը յանձնէ Կաթողիկոսին փորձել գեւ երկիցս եւ երկոց թղթերով Կիւրիոսի միտքն շքելն, որի կ'ընէ ասակարն կը յամարի մտաց մէջ, իրաց արդիւնքը թղթով մը իրեն իմացնել կը խնդրէ, սրով հետեւ ինքը ստիպուած կը փութով յարձունն ձեռպէ:

Կ'անուց կաթողիկոսն, եւ կը ձեռնարկէ գրել կրկնորդ թղթով մ'ալ (608, Զատիկն յառաջ), Այս անգամ իրաց աւելի հասու էր քան յառաջագոյն, շատ բանի ինքամտելով ինքեին Մովսէսի բերնէն, եւ ծանօթ ըլլալով նաեւ Կիւրիոսի սրուսագրութեան, աւելի գոգոսութեամբ կ'անուն քայլերը: Կը յայտնէ նախ կը շնորհակալութիւնը Կիւրիոսի մաղթանացը, փոխարէն շնորհակատոյցը գճեր ընելով, ապա կը շոշափէ բուն ինչորոն այսպիսի շեշտով մը. «Իսկ զոր ընդդէմ եւ հակառակորդ գրեցէք, ծանեաց եւ զայս, արդ մեք զհակառակութեան պատասխանիս եւ զվիճարանութիւն թողցուք... փութեացուք ի սեր եւ ի հաստ հայրենի միտքութեան... ոչ խնդրելով միայն զանձին օգուտ, այլ զբարեւոյն, զպարեպնդն»: Այսպիսի պարզելով իր թղթակցութեան բնաբանն, կ'անցնի համոզել Կիւրիոսն, թէ մարտութիւն է այժմ հետեւին երուսաղէմի հաւատքին. Այս, կ'ըսէ Արքայամ, յառաջագոյն մեր եւ ձեր հարք երուսաղէմի հաւատքն ունէին, երբ ուղղաբան հաւատքն կը հնչուէր Միսնէն, բայց ապա Երուսաղանոյն հայրապետն, քարոզելով քարեզանի Ժողովոյն վարդապետութիւնը, թիւրք գանձեցը: Քաղքնեցէք, եւ տեղեք, զի դուք եւ այլք հանդերձ բնակիչք սուրբ հայրապետ փոխեցուց յայնմանէ եւ ոչ ունիք զոյն: Կը լիշեցընէ դարեւալ Հայոց եւ Վրաց հին միաբանութիւնը, իսկ Մովսէս եպիսկոպոսի խնդրին ի մէջ բերելով կը խնայ խաւարովիլ զանկիակ, եւ կը խնդրէ. «ապա թէ է ինչ երկրայութիւն ի միտս ձեր վասն սրտ միայն բան միաւորութեան յաղագս սուրբ հաւատոյն, գրեա առ իս»: Արքայամ լաւ անդրուած էր, որ հարուածն այնպէս մեծ է եւ գեաւարութեամբ, որ անօգուտ են թղթակցութիւնք, անոր համար կը շնորհար միշտ ի ձեռն ժողովոյ ի գլուխ հանել: Գոր կը թելագրէր անգալուք Վթմանէս վաստ հիւր հորովոյն վրայ դէմ յանդիման ի պայքար մտնելու Կիւրիոսի հետ: Առ այս կը գրէ Արքայամ այս անգամ ալ. «Ընդ նմին պատմեա ինձ վասն տեղոյ ի քո սահմանի կամ ի մեր, որ յետ սրբոյ Զատիկոյ զմիսեանս տեսնեցէք. եւ եթէ է առ անմ թղթերութիւն գտանի, թող զի աշխարհաւ յանդիմանի եւ մեք անխաղով պահիմք» (էջ 177):

Կիւրիոսի պատասխանն (էջ 178—79) երկրորդ թղթիս յեպիկոսն ունի եւ առաջին թղթոյն հոգւոյն հետ. անգրգաւելի իւր սկզբանց մէջ կը փախել միշտ նորոնք ինչորոնքը հաւատաց շարժն, եւ կը ջանայ որ յառաջ վերջ առ ինչ բոց: «Եթէ միաբանութիւն եւ սեր կ'ուզէք պահել եւ խաղաղութեամբ ապրիլ մեզի հետ, ինչպէս որ մեր եւ ձեր հայրերն ապրեցան, սուր մասին՝ մեք պատարաս եմք խորհել, աւելի աշխատ մը լինիք. եւ յաղագս այգորիկ այլ մի գրէք առ մեզ»: Իսկ ժողովքի կամ բա-

1 Գրէ՛ թւ. 167. յոր. «Է քի մը սուրբ», որբարեւու է անշուշտ Կ' բանի մը ունիք:

2 Ռ. Մանուէս (Բ. 130) կը գրէ. «Պատմի եւ այս յաղագս Կիւրիոսի, եթէ գիրի մահաւորան Մովսէսի Հայոց կաթողիկոսի եւ նախ քան զառանձնորդն Արքայամու գաթմանն երկուս Մնատի առ Մնատ Վրաց Մարգարան խաւարուք: Ինչ եւ խորամանկութեամբ ինչորէ ինչ ի նմանն թղթից յաշխարհն Վրաց, զի մի հասանեցին խափելն այնքով ղեւտաորականի եւ համախորհցն նորա, եւ մի բաժանեցան ի միաբանութենէ Հայոց. եւ այն լինէր լի նմանութեամբ եւ կեղծաւորութեամբ ի շքմեայ երեւոցից ալ, զոր եւ քայն լինէ Մնատ ի թղթի անդ իւրում» որ առ Մովսէս եպիսկոպոսն Յուրտաւայ, զի յանձն չէր վտտոս Կիւրիոս, զհորք կայր արդիւնք եւ զմեջ յորդորէ եւ թուղթս սուրբ աւանել յաշխարհն, եւ զմերն ինքեամբ յանդիմանէր: Մերասոյ առ մեք հասած թղթին մէջ սակայն չկայ նման ակ' արտութիւն մը:

նակցութեան նկատմամբ ժխտական պատասխան կու տայ: «Չի ապա ինձ բնդ Հայո, բայց թէ ճաւնարհարհար հասանէ անցանկէ երբեք, թէք Աստուած արժանի առնէ երթալ երկրպետի սուրբ տեղեացն երու սողէմի, թէ ոչ այլ ինչ գործ չկայ: եւ որ վասն ինձ եւ ձեզ ի տեղի գալայն գրեալ էր. ինձ ձեր սնունդ ինչ կարի պետի, բայց վասն ժամանակիս անպարտալ եմք: անմիջադիր իբրուք» (Էջ 179):

Այսպէս կերտին թէպէտ ամենայն կերպով կ'աշխատէր վերջ տալ այս ձանձրանալի վէճին, սակայն անհնարին կ'ըլլայ: Տրտման ընդհատելն պատուէր ունէր երկիրը եւ երջոյ գրեւ, միանգամայն զՄովսէս եւ զՎրթանէս իրեն խնամ եւ գրգռելն ունէր: Գրեց երրորդ թուղթն ալ. թուղթ մը արգարես «Լանձրանալի», երկար ըստ արտաբնոյն, բայց դոյնք բովանդակութեամբ (Էջ 180—84):

«Չինչ առնեմք, կը գոչէ Աբրահամ, սով պատուական եզրայր, քատուած ային պատահանացն զձայն, որ միշտ բողբէ մեզ, թէ զգողչ կայեք Տօտիգ... եւ մեք ի մուրթ թուղթն Տրտմալ եմք եւ մեղիք եւ ծոյլք լինիմք... այս երրորդ թուղթ գրեցաւ ի մեջ աւ ձեր սրբութիւնդ, զի... յերկուց եւ յերկոց վայրից Տատուածայի ամենայն բան»: Իբրեւ թէ նորարարի ուղղուած ըլլալ թուղթն, կը դրուի հաստայ հանդանակ մը, կը նորոգուի քաղկեդոնի ժողովն եւ Վեանի Տումարը: Այս ամենուն վրայ իբրեւ ամենն զօրեղացն մըջն թուղթն, կը դրուի Բարգէնի ժամանակ Հայոց, Աբրահամ եւ Աղուանից մեջ հաստատուած հաստայ միութեան թուղթին — զոր կ'ստանանն զիւր զոյնն — այն մասն, որ ստորագրած են Աբրահամ կաթողիկոս Գարբրէլին հետ բազմութիւն մը միր եպիսկոպոսաց, համանայն յայն Օրինակին, հայերեան Իսկույն 572ի ապամտնութեան ժամանակ կրտսւած ըլլալու պատճառաւ: Կուարտի թուղթն այսպէս: «Արք ինձ այս անգամ յաղաք անիծեալ ժողովն եւ պիծեալ Տումարին, թէ որպէս ընդունիք ճշմարտութեամբ եւ հաստատի պատասխանի արարէք: Եւ թէ Աստուած կամի եւ բան միաւորութեան գրեք, թող ժամադրես ինձ եւ թեզ ի մի տեղի զուլ, եւ Աստուծով լինի խաղաղութիւն, թէ Աստուած կամի»: Ուխտանէս (Բ. 87) աւ այս կը յաւելու: «Եւ զայն յեպիսկոպոսեղ տեղեկանայք ի Պետրոսէ, ինչպէս կը տեսնուի ոչ մի բանակցութեան միայն երկու կաթողիկոսաց մեջ կը բաղձացուի:

Կերտին թէպէտ իւր Բ. թղթին մեջ այս նկատմամբ արդէն միակած էր ամեն հայիս — «յապագա այդորիկ այլ մի գրէք առ մեզ», սակայն այս անգամ ալ չպաշտաւ տալ իւր վերջին պատասխանը, որ կրնար բարեբեր արդիւնք այլ ունենալ: «Չեր երրորդ թղթոյն փոխարէն՝ ահաւասակ այս եւ ի մեջ կըրորդ թուղթ գրեցաւ: Կերտին վերջին խօսքն պետի ըսէր, անոր համար առանց որ եւ իցէ անխառնութեան կը պարզեր իւր պազային ըսնելէք ընթացքն, նորէն իրեն յատուկ կորուկ եւ խաղա-

ղական լեզուով: Եթէ տեղիս տեղիս քիչ մը խիստ թուի ոճն, այն տեղիս խնդրոյն ծանրանալու թեան անտակաւոր նայելու է: Կրօնական-դասաւորաբանական փոփոխ կէտ մ'էր շօշափուածն, որով այսպէս կամ այնպէս կարելի չէր տեղի տալ, բայց միայն ի վերջ լուսեթիւր յարգելով: Այսպիսի խոսքն: Երկու ունէր կերտին իրեն առաջադր: — Երկու գլխաւոր կէտ կը շօշափէ կերտին. նախ իւր գծագրութիւնը կը յայտնէ Հայոց կաթողիկոսի անպատանջ Կաթողիկոսի հարգելու: Կուչ, կը գրէ, մեղի հետ այնպէս կը խօսիք իբրեւ թէ «առ նորատունկս եւ նորահաստս» ըլլան խօսքերնիդ, եւ չէք գրեր այնպէս, ինչպէս վայելէ գրել «առ պատուականս եւ առ միշտ ուղղափառս»: Մինչդեռ մենք «այսոր պարմութեամբ Աստուծոյ եւ քան զամենայն երկիր յառաջադէմ եմք եւ ուղղափառ, թող թէ քան զսակառ ոմանս», ինձ կը գրէք, կ'ըսէ, թէ երկու ազգացս — Հայոց եւ Աբրահամ երկուսուս կու թիւն կը ձգեմ. ասոր պատճառն զուք էք եւ ոչ ես: «Ես քրահման հաշտութեան պիտի պահեմ» կը գոչէ Աբրահամ կաթողիկոսը: Մինչեւ Չեր (Աբրահամ) կաթողիկոսանայք, կ'ըսէ, Չեր եւ մեր հաստարք մի էր, «եւ հաստայ ամենայն յերուսաղէմ ունէրք եւ ունիմք»: Եթէ այսու հետեւ մի չէ հաստարք, քայքայոյն զուք էք», — Երկրորդ իւր անբաւականութիւնը կը յայտնէ Մովսէսի մասին: «Կուք, կ'ըսէ, զՄովսէս իբրեւ բարեգործ մեկը ընդունեցաք, մինչդեռ զա ինձմ եւ եպիսկոպոսներէ ընդ բարիս եղած էր — «կայեցեց հաստամով — այս եկեղեցական իրաւունք հակառակ է. այլ եւս այդ անձին դատի նկատմամբ խնդիր չեմ ուղղորդել: Եթէ խուժկաց մասին դեռ կատարած մեջ էք, անոնք մերժուած են բարորդին»: Արդ վերջ կը տոչէ հետեւեալ նշանաւոր խօսքերը: «Արք եթէ ունիս ընդ իս սեր կամարութեամբ, թէպէտ աւագութեամբ, թէպէտ կրտսերութեամբ, թէպէտ վարդապետութեամբ՝ յայտնեալ յաւել զոր գրէք թուղթ առ իս, թէպէտ ողջունի, թէպէտ վասն այլ ինչ պիտոյից, որ սիրով մասամբ է, ընդունիմք, բայց վասն այսոր դատաստանի առ իս ուղեի ինչ մի գրես, եւ մի աշխատ լինիր, թէ ոչ պատասխանի ոչ ընդունիս»: — Այսպէս վիճարանութեան իւր կողմնէ վերջ առավ, կը դիմէ Աբրահամ այն խնդրանաց, թէ «յաղաք անիծեալ ժողովոյն... թէ որպէս ընդունիք... գրեցէք»: Կերտին իւր դասանութիւնն լիով պարզելու եւ միտնազանայն Աբրահամ մտքէն ամեն նախապաշարմունքը Ս. Ժողովոյն վարդապետութեան մասին ի բաց քեցեցելու նպատակաւ նախ համառօտի կը բացատրէ երեք Ս. Միւնճոգոսաց հաստատած վարդապետութեան, եւ ապա քաղկեդոնի ժողովոյն, իբրեւ ըստ ամենայնի նայն առաջին երեքին ներքին:

Իւր թղթին այս մասը, զոր ինքը «չորրից ժողովոց գրէք» կը կոչէ, ինչպէս կը ծանուցանէ, Երու-

1 Brosset, Addit. et Eeclers. p. 113—14.
2 Գիրք Թւ. 185—188. ուր մասամբ միայն պահուած է. Ձեռագրին մէջ սկզբն թուղթ ինձմ ըլլալով: Պական հրատարակուած է Աբրահամի մէջ 1902, էջ 566—569: Ուխտանէս (Բ. 87 88) հայի էջ մը ներս առած է:

1 ԱՄԲՑ. 567:
2 ԱՄՊ. էջ 567—68: Ուխտ. 87—88 կը կոչ խօսքերուս յաւելուած մը, զոր վերջոյցս եւ կերտին Բ. թղթն է (էջ 179):

ասղէմ՝ թարգմանել եւ բերել առածէն, «Եթէ մեր հաւատարմը մննել կ'ուզես, կր զրե կիրինն, ահաւաստիկ քեզ մեր դասածութիւնը, որով Հուսմք վարին եւ ի Ս. Անտառախայ եւ ի Ս. Սինն քարոզել, Առ այս կը յաւելու. «Եւ թէ կամի որ եւ եթէ ոչ կամի, հաւատք մեր այս է՞», Ի վերջ թ թղթին կը յորդորէ զԱրքայհայտ ընդունելի այս դաւանութիւնն եւ ճշմարտութիւնը, որ իւր մէջ կենտարայ վարդապետութիւնը կը բողոքեցային. աւելորդ չէ հոս լսել այս մտքը, որով կիրինն կը զնէ վերջակտան խնդրոյս առջեւ Աւոց եկեղեցւոյն կողմանէ: «Արգ զոյս գրեցաք վասն սիրոյ զի արդար եւ զճարտար հաւատան պահիցէք եւ կենան ունիցէք: Գիտցէք զի անձամբ ինչ զայս ոչ գրեցաք, այլ յիւրաքանչիւր ժողովոցն գրոց, եւ հաւատաւ որդտութեամբն Աստուծոյ ի մեզ է. կնքեցաւ. եւ զայս ամենայն վասն ձեր շինութեան գրեցաք ամենայն ճշմարտութեամբ, եւ ոչ եթէ սակաւ ընդութեամբ, այլ մեծապէս աշխատեցաք եւ ծանոցեք, զի այս է ճշմարտ հաւատ: Եւ զուր ճշմարտութեամբ հաւատացէք զարդար հաւատս զայս, եւ մի դեղեւելով՝ եւ անդր անկնիտիցէք: գիտաղքէք զի իւրաքանչիւր որ ի մէջ համարս ասոց եմք զատուորին յաւուրն մեծի, (Գրէք Թ. 188):

Այս կ'ըլլայ կիրինն վերջինն եւ վճռական խօսքն եւ կը լուէ — յամի 608 (Ապրիլ-Ա. գոստոս):

Գ Լ Ո Ւ Մ Ժ Ս.

Բաժնետուն Հայոց Է Աւոց:

Աւոց կաթողիկոսին վերջին վճռական պատասխանը, որով աշխարհահամարձակ ազատագրէմ կը դասաներ իւր եւ իւր ժողովրդեան կրօնական համոզումը, եւ կը յայտարարէր նոյնիմէ մէջ իրենց անասանութիւնը, կը խռովէր Գոռնոյ ժողովականները: Արքայհայտ այլ եւս յուսարեկ իրաց լաւագոյն արդեւեցէն, եւ միառիւսմայն զայրոցան կիրինն այս համարձակ յառաջարկութեան վրայ, կը վճռէ խզել քայքայել այն ամէն կապերն եւ յարաբերութիւնքն, որոնք սերտ կը յօդէին երկու արդաս սերտերն իրարու: Հետեւեալ թիւն մը, զոր վաղ իսկ ակնարկած էր Արթուրն իւր առ Պետրոս «յանձնութեան» թղթին մէջ — «Թէ այդ այդպէս ոչ լինի, յաւիտեանեան թիշնամանք մնան ի վերայ աշխարհիդ» (էջ 137):

Այս՝ Հայոց եւ Աւոց եկեղեցական պատմութեան մէջ զարագուիկ կազմող վճիռը բացաւ

արած է Արքայհայտ իւր «Հըւլեայտեան Բյուլի» (encyclicale) մէջ, որ մի եւ նոյն ժամանակ իւր առաւելն օրհնութեան կնիւղարքն է առ Հայաստանեայտ: Անդին վաւերորդի մը իրացս համար, ուր պարզուած է ամենայնով կերպով Արքայհայտ զայրոյթը, պատմիկաբարուած է Հայոց եւ Աւոց յարաբերութեանց արդէն մէտ ի քայքայումն ըլլալը, եւ Արքայհայտ ձգտումը՝ արծարծել բարբաբէլ յանութեղի եղած կրակը: Արքայհայտ կը շնորհ ամենայն կերպով մտնել ներկայացուցել կիրինն ընթացքը, հակառակ հայկական շահերու, զբողոքելու այսու հայ ժողովրդեան անձնատիրութիւնը Աւոց դէմ: Արքայհայտ ասոյեղեն կը նկատուի եւ այն, որ նա կիրիննի ցոյցմ գրածներուն զատ քիչ հաւատ ընծայած է, եւ իրողութիւնը կը ծանուցանէ անիրապէտ հատարակութեան այնպէս, ինչպէս երբեմն Մովսէս պարզած էր իրեն:

Գոռնոյ ժողովուած է «Ամենեղան կայեցող ընդ այսմ (կաթողիկոսական) Տոմարեան իշխանութեամբ, առաւելորդայ եկեղեցւոյ, վանից երկիցանց, եւ քահանայից, եւ սարկաւազայ, եւ բնաւ սխաի եկեղեցւոյ, անասպատակեաց եւ մեռացելոց, ազատաց եւ շինականաց, եւ համարեան ժողովրդականաց, արանց եւ կանանց, կը ծանուցանէ հոս Արքայհայտ նախ իւր «ոչ կամու» կաթողիկոս ընտրուիլը, կը յորդորէ զընդ կենալ հերձուածոյններէ եւ հաստատուն երեւոց հաւատքին վրայ. առ այս ի մէջ կը բերէ նիկիական հաւատարման հանգանակն, իրեն ամփոփումն հիմնական ճշմարտութեանց: Այսպէս ընդհանուր սկզբնաւորութենէ յետոյ տակաւ տակաւ կ'ամփոփուի Աւոց հարցին շուրջը:

«Որովհետեւ դեռ քաղցկեղի պէս կը ճարակի (Քաղցեղոսն ժողովոյն) հերձուածի անձորը, կը գրէ Արքայհայտ, այնպէս որ մինչեւ փոքրամ թիւթէ մեզի սահմանակից եւ մէկ վարդապետութեամբ լուսաւորած ազգերու այ հասաւ, Աւոց եւ Աղուանոց մասին է խօսքը, ... մերէ յառաջ կաթողիկոսական Աթոռոս վրայ նստողներն Աղուանոց», իսկ մենք Աւոց կիրիննին, որ կաթողիկոս կը կոչուի, եւ անոր ամփոփանցներուն գրեցինք: Ամեն զի կիրինն Եուրոստարոս եկեղեցւոյն եպիսկոպոսը, որ երկու աշխարհացս «զմիշնորդութիւնն ուներ» ուղղափառ հաւատքի համար հաւամբ է: Ա. Ըուշանկան կարգաւորած պաշտօնը՝ հակառակ մեզ իրոխտացեալ ի բաց փոփոխեաց, Որուն համար գրեցինք, որ ճշմարտ հաւատքի դասնան է առաքելոց անաղուանեան մէջ հաստատուն կենան, որ մեր վարդապետներուն ձեռք տրուեցաւ անոնց, իսկ անոնք ընդգիմայուն եւ կերկրց անգամ զհակառակ գրեցին առ մեզ, վասն զի նոյնը իսկ ստատուն կացեալ գլուխ եկեղեցւոյն Աւոց, Որմիցի որդւոյն խոտորում արքայից արքայի ժամանակ հետոտարական եպիսկոպոս մ'ընդունեցուս եւ ինք զինք անոր՝ հայհոյող վարդապետութեան, անձնատուր ըլլաւ, յառաջունէ ունենալով նաեւ Քաղցեղոսն տեսք: Թեպէտ այն

1 Գրէք Թ. 189—195:
2 Վանքաբնիկ Թովմ. Բ. Գարեղնեցւոյ (557—574) թուղթն առ Աղուան. Գրէք Թ. էջ 81—84:

1 Չարխալի Պատմ. Հայոց. Բ. 301, եւ ամէ 2. Գ. 297: Պատմ. Հայի. հին դար. 417, կը գրեն, «Ես բերել ի կ'Պրայն վկայութեամբ բազմաց զոս պատմութիւն ժողովոյն (Քաղցեղանի) եւ զիսանն նորա, եւ զուղի թարգմանութիւն թղթոյ Ս. Լեւոնի», եւ այն կաթողիկոսութեան առաջին օրերը: Բայց մը խօսքերու վրայ հիմնուած կը հետեւեալ ըլլաւ Չարխալի: կիրինն վերջին թղթին մէջ գրածն պարզ կը անձուի թէ երուստեմբ բերել առած է, երուստեմբ, ուր կը գտնուին Ս. Անտառախայ (Ս. Ե. Բ. Բ. Բ. Բ. Բ.) եւ Ս. Սինն եկեղեցիք: Ս. Անտառախայ այրեցաւ ապա 614ին երուստեմբ ամանն ժամանակ ի Պարսից:

2 ԱՐՄՏ. 568:

Նեստորականը մերժեցին, սակայն միայն մյուսը պահեցին, եւ իրենք անգաղափարները 'ուժգնապարհ' եւս, երբոր թղթին մէջ ընդունեցանք, ուր պարծանք կը խորհուսոր (կիրիտի), թէ պիտի չլիճու ազանգը. եւ նոյն իսկ համարձակեցաւ՝ 'ուսուցանել, զմեզ, որ իրենք ետեւեն թիրեալ՝ խորհուրտին մէջ զահայկիկնը: Անոր համար կը հրամայենք որ այն սահմանը, զոր մեր վարդապետները յառաջդրոյն 'ի վերայ Հուսովին հասին', անփոխաբ 'մինչեւ ցրտն, Վրաց համար ալ արժե (կայցէ), մինչեւ որ դառանք ի ճշմարիտ հաւատք: Այսինքն կը հրամայենք մեր հօտին. 'ամենեւեմք մի հարգուրէլ ընդ նոսա, մի յապագած, մի ի կեղծապարհ, եւ մի յըմպելին, մի ի բարեկամութիւն, [մի ի իմամութեան], մի ի դայեկութիւն, մի անպիթիք՝ երթմալով ի խաչն որ ի Մշիթմայի տեղաւորն համարի, մի ի Մանդղակոս խաչն եւ մի ի մեր եկեղեցիս զնոսա ընդունել. այլ եւ ամուսնու ժամեմք ամենեւեմք հեռանալ. [եւ մի վասն մարմնաւոր իրաց առլ եւ ամուսնլ ինչ ի նոցանէ], բայց միայն զնել ինչ եւ կամ պնոյ առլ, որպէս Հեթից, Այս հրամայքը նաեւ Ազուստից համար 'անշաղճ կայցէ', որպէս զի պատկառելով դասնան մարք Ժամբէն:

Այս հրամանին հետեւներուն կը սպառնայ նաեւ իսկապատիժներ. «այպ թէ անխնայաբար վարեցիք որ հարգուրէլով ընդ նոսա եւ կամակից յիջին պղծութեան հաւատաց նոցա, այնպիսիքն նզովեցին հոգալ, նզովեցին մտքնով եւ ամենայն կենցալով իւրան, եւ որչեպցին ի սրբայ եկեղեցայ Աստուծոյ. եւ եղիցին խաւարունակք եւ յախանիցի հրդոյն կերտուր իսկ թէժ որ ամբարտաւանացէ արհամարելով զըպվեւք, զիտասցէ այնպիսին զի յեա հոգեւոր պատուհասի, եւ զմարմնաւորս պարտաւսեմք ի վերայ անել» (էջ 193—95):

Երայցայեւ եւ ահաւոր նզովներ, սրնք երբեմն տրուած էին Հայոց հարգուրէլութիւնն խզելու համար պիժը Խուժիկի կատարականաց վանդապետի հասարակութենէն, այժմ կը գործածուին կտրելու Հայոց յարաբերութիւնքն քրիստոնեայ եւ հաւատակից Վրացիներու հետ, անխորհուրդ կրքի մը յուզման արեամբք: Այս կրթութիւնները մասամբ լաւ նկատու է եւ Մ. Իմին, որ իրաց բովանդակ անչափուրէթիւնը կը վերագրէ Աբրահամու անխոհեմութեան եւ ան-

քաղաքագիտութեան: Ապահովապէս, կ'ընէ Իմին, այսպիսի ելք պիտի չունենային իրք, եթէ է կամ Կիլիկիական գահաւոր վրաց բազմութեան իրարմէս, զի զիջլ, իսկ հեմ եւ շրջահայեաց կամպիկուր:

* * *

Յովհաննէս Պատմորան, եւ իրեն հետեւելով Վոյսիկ (էջ 86), Վարդան (էջ 60), Ստեփանոս Օրպէլեան (էջ 832) եւ այլք շարժապաշտութեանը համար իրողութիւնը, բաժանունն ժողովով մը վճռուած կը պատմեն, որ սուկայն գուրի է ամեն հիմն եւ հպարտակ Աբրահամու Շընգայական թղթին իմաստին: Աբրահամ կը զրկէ իր թուղթը ժամանակ մը, երբ պատուած էր Ս. Գրիգորի շինութեամբ (էջ 191) եւ չուրի պարագ ժողով նստութիւն. եւ զարձակ թուղթը պրտէ է միայն ի գիտացի եւ ոչ ի գիտաց ժողով: Որովհետեւ Յ. Պատմորանի խօսքերը յետագայից վրայ մեծապէս ազդած են եւ այլքեր ծառայած, հոս այս մասին գրածներն ամբողջութեամբ ի մէջ կը բերենք. «Եւ այնուհետեւ թարգմանեցին իսկապատեց ժողով արարեալ ամեն հայրապետին Աբրահամու ի Գուսին քաղաքի հրամանաւ քաջին Սեբաստայ եւ այլոց եւս նախարարաց՝ աստուածամանք եւ ամբիժ այցելութեամբ ոչ եղեալ աստուածային Գրոյց, եւ ստուգադետ իմացուածիւ ծանուցեալ զուղիղ դատութիւն սուրբ Հարցն՝ նզովեցին զԿիլիկիոս պատակութիւն եւ կեղեցայ քրիստոնէս, եւ զամենայն հնազանդեալս եւ զհամարնահոս չար հերետիկութեանն. եւ անէծս ցաւազին ուղղափառ դատանդաց մերք նահապետի ի վերայ եղին ոչ բնական իսկ ընդ նոսա միութեանն, որք զինն Կիլիկիոսի շարժապետի շեղեցան, եւ ոչ հարգուրէլոց նոցա լինել եւ ոչ ի տուրեալի վասնուս ընդ նոսա բերել» եւն (էջ 42): Ա՛րքին ստղերէս ակնբերել կը տեսնուի թէ Յովհաննէս ձեռքն ալ աղբիւր Աբրահամու «Շընգայական թուղթն» ծառայած է եւ ոչ այլ ինչ: Յովհաննէս, ինչպէս կ'երեւայ, Գուսնայ 607ի ընտրութեան ժողովն միանգամայն Վրաց բաժանման համար դուրմարած համարած է — «հրամանաւ Սեբաստայ», ինչպիսով այսու հակամարտակարութեան մէջ վասն զի 608, 9ին երբ կը գրէր Աբրահամ յիշեալ թուղթը, Սեբաստ ի Արկանս կը գտնուէ եւ ոչ ի Հայո: Ստեփանոս Օրպէլեան մինչեւ անգամ ժողովոյն ներկայ կը զնէ Արեւեայ կայիկուպան քրիստաւոր:

Անազանագոյն դարաւ հեղինակներու քով աւելն անհեղեղ զրոյցներու կը պատահէր Վրաց բաժանման մասին թ. գարու վերջերք Մայրոց կամպիկուր կը կամպիկուրանային յառաջ (898) առ Գեղարք իսկ թուղթս Գառնեցի թղթին մէջ է, եւ Մ. Կարանկատուացի յառաջ կը բերեն իրաց

1 Մ. Իմին, անգ. 156:

2 Հրոյս ԱՐՄՏ. 1902, էջ 751—52: Չեապիւրն ուսկից օրինակուած է, շատ աղծուած բնագիր մը կը ներկայացընէ, ստորեւ, որտեւ ի մէջ բերենք իր խօսքերը համահայն կայակալուածացոյ. ստորեւութիւնը կը նշանակուի ծանօթութեանց մէջ:

նկատմամբ Մաքենդաց ԱմանՏօր Սողոմոնի մէկ գրութեանն այսպիսի տողեր:

«Եւ սակա ինն զաստակարգութեան՝ գլխաւոր եկեղեցականք անձնաճաճ կամաւ ըստ նպերտ բարոյ Հայաստանեայց կարգէ՛ր Ղարբաճամ պատրիարք, ՂԱՂԱՆԻՅԷ՛ր արքեպիսկոպոս, եւ ՂԱՂԱՅԷ՛ր՝ մարտապիլոտ: Իսեւեցա՛ւ Ղալայն, որով Արեւին կռէին՝ եւ Տակառակութեան քերէր զՃԻՆ՝: Իսկ սոսի՛ր պատրիարկան Արբաճամ աւեր իննէ յառաջաւատ քան ՂԱՂԻ՛ր՝ ՂԱՂՈՒՆԻ, եւ նոցա անկ է եպիսկոպոսպետութիւն: Յայսմ՝ մարաւանէ՛ եւ ի ինչի՛ր ուղարկաւ Տաւառոյ՝ դարձան Արքեւ եւ եղեն՝ Քաղիեզանականք՝:»

Եթէ է յիշուի Տոս Ը. դարու ստաւըն կամ երկրորդ կիսուն ծաղկող Սողոմոն Արարապետի՝ տողերն ունիք, ժամանակաւ մերձարարութիւնն ըստ երեւութի ծանրալիջու նշանակութիւն կուտայ: Բայց տողերու ներքին անկապակցութիւնը կը ճարձ անէ նշանակութիւն, որ եւ կը Տամապատասխանէ իրականութեան:

Հաս ջնունութեան կարտ խնդիր մ'է նոսի ինը զաստակարգութեան նկատմամբ յարուցուած խնդիրը, որ կը պատմուի Տոս եւ Հոյս յետնդարեան պատմագիրներու ցոյ՛: Իմ՝ ամէն Հայագիրքաւոր՝ ձեռն ստոր պատմական ճշմարտութեան մասին ի գերեւ ելան: Ամբիփուսելցոյ՛ յասկապէս խնդրոյս

1 Հեռացուցուց:

2 Բերեր զՃԻՆ առ Հայրապետն Արբաճամ, աւեր ՂԱՂԻՍ իննէ յառաջաւատ քան ՂԱՂՈՒՆԻ, եւ մէջ ասէ անդ է եպիսկոպոսութիւնը:

3 Իսկ անարգեալ է յանձնէ՛ր դարձաւ եւ բողիկոսնիկ եղեալ է յանձնակն զորացն, որ ի ժամանակն յայն զեա զրկելով՝ երազ երկնոց, Հայրապետացն ապա եղեալ ինչորք զգահերեցութիւն է վերջ ՂԱՂԱՆԻՅԷ՛ր:

4 Պէտք է նշանակել Տոս, որ Մ. Աղազակատուացի ծանօթ է նաեւ Արբաճամու Շրջապայականն, Տեառաւար գիւտ նաեւ թէ բաժանուեալ պատմաագետն Մաքքաղիկոսի ժողովն ընդունուած Տամար (էջ 214—215): Սողոմոն Արարապետի պատման այս զուցը մանր յառաջ կը բերուի նաեւ Պողոս Տարծնացիէն Մատանադարանի թ. 324, թ. 54բ—56ա Չեռապիւնի մէջ, ոչինչ նորութիւն աւելցնելով:

5 Այս տեղ ջնունութեան կը կարտի մասնաորակէ Սողոմոն Արարապետի անձնաորութիւնը: Ո՛վ է Սողոմոն: Պատմութիւնն մեզի Մաքենդաց պատմաճայր երկու Սողոմոն ծանօթ է, աորած Ը. դարուն: Նշանակաւորացին է առաջինը, որ ըստ Արեւելի գրած է 701—747ի մէջը Տօնամակ Հաւարածոյ մը (Հայաստանմ. Ա. 5 46, Տմուն. եւ Սո. Օրպէլ. 96): Եւ իրեն Տամարն որ անձ ներկայ կուտան է Մաքաղիկոսի 728ի ժողովոյն մէջ (Հմաք. ԱՆ. 1905, էջ 368): Երկրորդն է Սողոմոն Կաթողիկոս (781—792) յաջորդն Յոսէփ Կաթողիկոսի, որ ըստ Յովհ. Պատմարկուի (էջ 62) «ի Մաքենդացոց երկ, եւ Տմուն ափիլոսոփայ: Աստեղծ մըն է Տեղեմուկ առաջկուց Տաւառածիս: Մաշտոց եւ Սո. Օրպէլեան (էջ 73) կը գրեն. «ցուցանէ մէջ գաղտնի Սողոմոն՝ Հարանց Հայր սուրբ ուխտին Մաքենդացոց, որ եւ Հարանցի ի անը Սողոմոնէ նոյն Մաքենդացոց առաջնորդէ եւ ի Կաթողիկոսէ Հայոց զպատմաւորացոս, նա գրող անանգեաց այսպէս, որպէս զպատմութեան Տամանայն առաջինը կ'ըլլայ Տեղեմուկ, գրած յետին ծիրութեան մէջ:»

6 Յովհաննէս Բիկլարացի իւր մէկ գրութեան մէջ կը գրէ. «Արքեւ Հայոց Եւ Մացո, որ արառելոց արարուելին ընդանայն հաստատէ, երբ որ Պարսից Խոսրով

աւարկային վայր անձնորութիւնը կրւամ ապացուցանել ամենայն զիւրութեամբ:

1. ըստ յիշատակագրի ինչորիս կը յուշուի Արբաճամու կաթողիկոսութեան (617—611) օրով յամենայն զէպս յառաջ քան զամն 608,9 երբ տեղի ունեցաւ բաժանումն. արդ ասեալը վերագրոյն թէ Արցոյ Կաթողիկոսը Արեւին Արթիւնի սեն, Արբաճամն եւ Մատառուն առանց որ եւ իյէ վերապահութեան կը պատուարէ պարծաւ յոր՝ Տարջմամբ «Կաթողիկոս», եւ ոչ՝ երբքը արդ «Եպիսկոպոս» կամ «արքեպիսկոպոս» կամ «մարտապիլոտ»: Տակաւին թամի 608,9 իւր «Շրջա-

արքայէն ի պաշտօն կա՛ց կը բռնադատուէին, այնպիսի ամբարիւս Տրաման ըլ ընդհանրով՝ իրենք զերեք իրենք զաւանեցողիք ի միտին Հռովմայեաց ինքանութեան սակ գրեն, նորարգիւր տողերու մէջ Յ. Մարտար (Նշ մը Հոյս Արաւորուեաց Տարայն պատմութեան, Հմաք. ԱՆ. 1906, էջ 40 ծն.): կը նշարէ ինչ զաստակարգութեանց ենդրի անորոյն թիւերը. «ստով կը գրէ Մարտար, Յովհ. Բիկլարեան Բաշաղեալ կերպով մը ինչպէ՛ Մ. Կաթողիկոսուացոյ (Բ. Եւլ, ուր է ինն զաստակարգութեան երեւիլը), ըստ յատկանի մին խոսքերը, Սակայն Բիկլարեաց ամբարիկութիւն 572ի պատմաորութեան վայր է, եւ ըստ Հարեանցի բուսածք է նորարգիւր տողերու միայրը. եւ ըստ մէջ ոչինչ ինչ կը յատարարէ ինչ տիրած միութիւնը: Մտարորութեան արժանի է այս տեսակետով Յովհաննէս Պատմարկուի անագութիւնը, որ այս ինչորք Մեծին Կատանդիանոսի որդւոյն Կատանդիան է Մեծին Աբրահիմ ժամանակ յուրան կը պատմէ: Ա՛Տա իւր խոսքերը (էջ 28—29):»

«... Չայսպիսի բարեկարգութեան մեւ եւ զուց (Կերսիսի) տեսեալ ապա թագաւորին (Արշակայ Բ.) եւ նախարարացն Հայոց, այլ եւ զնոսամբեր զարս նորս ճշնուողական, ի մտի երեւալ ընդ այլոց եւս անայն եւ զնա եւս նախակարգել է պատիւ պատրիարգութեան: Քանի վարք ինչ յառաջ քան զայս Կատանդիան օրքի Մեծին Կատանդիանոսի յեփեռուէ ի Կատանդիանոսի պիտարս ոսկերացն Յովհաննէս Աւետարանչի փոխան, եւ յայնմանէ Տամարակոսիին առեալ պատրիարք ի Կատանդիանոսի պիտարս կացուցանէ: Ապա ըստ նոյն յայսմ՝ պատմաոր Համարակոսիին եւ Կրտսաղեմացուցն առեալ՝ զերեւանցն եւս աթոռ Հաստատուէին ի պատիւ պատրիարգութեան, իրաւուն Համարեալ ըստ որով՝ եւ ի նմա զոլ տեսեալ եղև Բանին Հօր ծնունդ եւ ընդ մարդկան յընէ: ... Եւ վասն զի ցայնվար շրք միայն էին ընդ երկուս պատրիարգ ըստ շրքի աւետարանացն՝ Մատթեոսի յՄատիք, Մարկոսի յԱղէքսանդրաւ, Ղուկայն ի Հոսոմ եւ Յովհաննէս յԵփեսոս, ապա յայնմանէ Իրակերտութեանց վնջ բովանդակեալ կային: Ըստ սմին սակի ապա եւ մեր թագաւոր Արշակ եւ նախարարութիւնք Հայոց Համարակոսիին առեալ՝ կացուցան է պատրիարգութեան տանն թորգոմոյս զՄեծն Աբրահիմ, փաստս Իրաւախոճ ըստ արժանիք ի մէջ առեալ զուրբ առաջեակն մեր՝ զԿարթուղիոսն եւ զԳաղէտոս: ... Եւ ապա իտրչորքն զգործն կատարեալ՝ եօթն միանգամայն բովանդակեալ գրաներ թիւ պատրիարգութեան, որ կոյ եւ մնայ պահեալ մինչև ցլապատանս ժամանակաց: Եւ այսպէս ապա նաճապետութեան իտրչորքն Եկեղեցոյ եւ ի մերուս ակնարկէ լլաւ բովանդակարար ինն միանգամայն զաստակարգութեան պատուեալ զիլիաւարս արքիպիպոսանց Արցոյ եւ Ալաւանի՝ արքիպիպոս: Ըստ իրաւով նախ խորհրդէ: Յովհաննէս անէր Տոս աշաց առջև Սողոմոնի գրուածքն, կարելի չէ Հաստատել ցուցմանը: Ինչպէս եւ կարելի չէ մասնաւորել Յովհաննէս ակնարգը:

զայական թղթին, մէջ, որով կը խզէր Աբրահամ
 Վրաց Տես անկն կապ, կը գործածէր կիւրիւնի
 համար. «մէք ի Վիրա առ. կիւրիւնի» որ Ա-Ռ-դ-
 լան անանի», բացառութիւնը: Արուանք սակայն
 չառնէին այդ ժամանակ կաթողիկոս կամ «Մարա-
 պոխա», ինչպէս կը տեսնուի Աբրահամն առ
 Մխիթար եպիսկոպոս թղթին (էջ 196): Հե-
 տեւարսը մինչեւ բաժանումը չէր եղած այս նկատ-
 մամբ որ եւ իցէ ինչոր կամ տարակցաւ:

2. Կիւրիոն նշանակութիւն չէր տար այս-
 պիտի տիրոջներու. «Թէպէտ աւազութեամբ,
 թէպէտ կրօնորութեամբ, թէպէտ վարդապետու-
 թեամբ» ինձմէ վեր կամ վար ըլլաւ, կը գրէր
 608ին առ Աբրահամ, նշանակութիւն չունի:
 Աւակից կարելի է տեսնել թէ տիրոջու զրկում
 կամ նման որ եւ իցէ զբոլորում պատահած չէ:

3. Աբրահամ իւր Ընթացայականին մէջ
 չեղած է բացայայտ, թէ իրենց ինչոր մի միակ
 քաղիքանի ժողովոյն նկատմամբ է. — «մէք
 զհակառակութեան պատասխանին եւ զիճարա-
 նութիւն թողոք... փութացողք ի սեր եւ ի
 հաւատ Տարբերի մտաբանութեան»

Ապա ի՞նչ հիման վրայ այսպիսի զրոյց մը
 կարկատուած է:

Այս զրոյցի իրարմէ քաղելով յառաջ կը
 բերեն նաեւ Ռիտանէն (Կաղանկատուացոյ միջ-
 նորութեամբ. էջ 119—20), Ստեփ. Օրպէլեան
 (75—76. Տիւսեղով՝ էջ 72, Ռիտանիսի, Կաղան-
 կատուացոյ եւ Մաշտոց Կաթողիկոսի խօսքերը)
 որոնց չքով կանգ առնուլ աւելորդ գործ է:

Չուրցիս ազգեցութիւնը կրած կ'երեւայ
 նաեւ Յովհ. Պատմաբան (էջ 41), որ թէեւ յայտնի
 խօսքերով Վրաց բաժանման բուն պատճառը կրօ-
 նական կը համարի, սակայն երրորդական պատ-
 ճառ առնելով կը յիշատակէ եւ փառասիրու-
 թիւնը. «Պուն ի վերայ գործէ Աբրահամ, զի
 թերեւս հնար լիցի գարձայանել զկիւրիոն եւ
 զհնազանդեալան նմա ի մարտութեան ճանապար-
 հէն, այլ նորա ոչ թէրեւս զճմարտութիւնն
 պատուէին քան թէ միայն զզոյարարութեան եւ
 զփառամով բարոյք ըլլաւ ի վեր բնիւղեալ ան-
 ջուցանէին», Բոյոց թէ ելա տերն Պատմաբանի
 ճոռով ոճին խաղը պէտք է նկատուլ, այն եւս ան-
 հաւանական չէ: Եման Յովհաննու կը գրէ եւ
 Անանիա Մոկացի (943—967). «Իսկ կիւրիոն
 Վրաց արքեպիսկոպոսն յարգող զայն պատճառի՝
 աղագաւ փառանջութեան՝ բաժանեալ ի Հայոց՝
 խոտոյանէր զազանքն Քաղիկոնի», որ Անա-
 նիա կ'ակնարկէ եւ Սողոմոնի գրութիւնը:

Ռիտանէն Վրաց բաժանումը Յովոնց Գրիգ
 համաձայն հիւսնել ետքը, կը կցէ ի վերջ գրոց
 զրոյց մ'ալ այս մասին, քաղելով յաւանդութենէ
 ծերոց. զոր համառօտիւ ի մէջ կը բերենք մենք
 ալ, ի հարկ է, իբրեւ զրոյց, համարուած լաւ անոր
 անձնական եւ անհայտագիր բովանդակութեան.
 սակայն տեսակէտով մը հետազոտութեան է միշտ,
 ըստ որում կ'ընծայէ մեզ բաւականաչափ պարզու-
 թեամբ «Վրաց բաժանման» պատմական դէպքին

ազգեցութիւնն ապագայ սերնդոց վրայ, եւ անկէ
 ժողովրդական վեպի մէջ ստացած երեւոյթները
 դեռ երկար ժամանակ:

Լուած եմ՝ յաւանդութենէն ծերոց, կը պատ-
 մէ Ռիտանէն (Ռ. 115), թէ երբ Աբրահամ կա-
 թողիկոս ընտրեցաւ, Վրաց եւ Արուանից կաթո-
 ղիկոսները, — առաջինն «ի պատիւ արքեպիսկո-
 պոսութեան» — այնչեղութեան եկան, զորոնք մե-
 ծաւ պատուով եւ սիրով, կ'ընդունի Աբրահամ,
 ճաշի տանէրը՝ ժամն գիւնոյ, կու գայ, Աբրահամ
 «առեալ օրհնեաց եւ ետ նմա կաթողիկոսին Ա-
 ղուանից. իսկ ի միտում նուազի, յորժամ կամե-
 ջաւ տալ կիւրիոն, նա ոչ կամեցաւ առնուլ, խո-
 ժոռեալ ընդ միտ իւր: Չայս կը նկատէ Աբրա-
 համ, բայց առ ժամն կը լռէ. ապա կը հարցնէ
 կիւրիոնի պատճառը, որ կը պատասխանէ. «Յի
 եղև ինձ այսփոքրիմանայ ի բէն, քանզի ես աւազ
 եմ քան դնա, եւ մեծ ի տան իմում. եւ այս տանս
 գահարկութիւնս նախ իմ էր եւ ապա զորս:
 Աբրահամ ի սեր խաղաղութեան կը ջանայ համա-
 զել, թէ ինչը որ եւ իցէ նպատակաւոր ձգտում՝ չէ
 ունեցած, այլ վասն զի ծեր էր Աղուանից կաթո-
 ղիկոսը, ուզած է պատուել: Կիւրիոն զայսոցած
 չ'անարար Աբրահամն, եւ այսու կը ծագի եւտոլու-
 թիւն ի մէջ երկրոցանց, կը թողու սեղանը, դուրս
 կ'ելլէ. եւ ձգուելով վարազորս կ'ազգայի տե-
 սիլը: — Հոս «յաւանդութենէ մանկանց» պատ-
 մուածը կը նշմարեմ եւ ոչ «ծերոց»:

Ռիտանէն երեք պատճառ ի մէջ կը բերէ
 Վրաց բաժանման. — 1) պատճառ Քաղիկոնի
 վարդապետութեան ընդունուիլը: Երկրորդ պատ-
 ճառ ինք զպատկարչութեանց խնդիրը: Եւ երրորդ
 պատճառ ծերոց աւանդութիւնը, զոր տեսնուք:
 Չարմանալ է որ Բրտսէ՛լ՝ այս երեք պատճառներէն
 ամենին հաւանական է որ «բուն պատճառը» կը
 մտիտ համարիլ երկրորդը, զոր թարգմանաբար ի մէջ
 ալ կը բերէ: Անպէտ կը համարինք մենք այլ եւս
 զբաղիւ Տերբիւս Բրտսէ՛ի այս հաստատութիւնը:

Ժամանակի վաւերագիրներու վրայ յեցած
 պարզեցինք ջոյս վայր բաւականութեամբ Բռն
 դարձաւ, որ եղաւ առիթ՝ քայլքայման երկու ազ-
 ցաց զուարթ յարաբերութեանց. այս իրեն որ ոչ
 անկատարութեան սերը, ոչ ալ փառասիրութիւնը,
 այլ մի միայն կրօնական, խղճի ապաստութիւնը, որ
 չուզէր (կ'կողմանէ Վրաց) որ եւ իցէ բռնութեան
 երթարկիւի, թողոյց խղճիլ ամեն բարեկամական
 կապ եւ յարաբերութիւն: Չայս լաւ նկատած է եւ
 Ա. Տէր-Միքէլեան, երբ կը գրէ. «Վրք բաժա-
 նումն Ս՛ թէ իրաւարանական էր, այլ հաւատակ-
 յութեան»:

Ի վերջ կարեւոր է քննել նաեւ «Բաժան-
 ման» ժամանակը, որ առհասարակ մասնենադրաց
 չքով շատ ստորոշ է եւ պէտպէս:

Սողոմոն Մաքենոյաց վանահայրը կը համարի
 պատճառ Յուսիֆիանոսի օրով: Յովհաննու
 Պատմաբան անորոշ կը ձգէ: Անանիա Մոկացի
 (անդ)՝ կաթողիկոսական աթոռայն երկրեղեղեղէն

1 Addit. et Eclers. 119.
 2 Ի Եւս. Սոս. Անցոյց. էջ 286. և Եւրոպ. Բիւլ.
 Եկեղ. 113—114:

1 ԱՐՔՏ. 1897. էջ 137:

յառաջ, սակայն առ Արրահամու: Երկիրը հիւսն
 տեղի ունեցաւ յամի 591: Ուխտանէս (էջ 131), կը
 համարի պատահած Բարդէնի ժողովքէն 87 տարի
 յետոյ, ուրեմն 508+87 = 595: Եովհաննէս Սար-
 կուազ* Հայոց 73 թուին (= 624): Սամ. Անեցի
 (էջ 75) 551 փրկչական թուին եւ Հայոց Գ. (555(7):
 Մե. Արեւմտեցիին (էջ 65) հետեւելով Սարկա-
 ազի* Հայոց 2Գ (625), Նորագոյններէն Չամչեան
 եւ Իրեն հետեւելով Բրտոէ յամի 596: Ա. Տէր-
 Միքէլեան (Սամ. Ան. 205)՝ 613ին:

Այս բազմադիմի թուականներէն եւ ոչ մին
 ուղիղ է:

Ուխտանէս յընթացոյ պատմութեան կրցած
 է ճշդիւ տալ ժամանակագրական գծերը, բայց
 Արրահամու կամ յողկոսական տարիներ սխալ դա-
 տարբերով, ինկած է սխալմանց մէջ:

Եընթացս ուսումնասիրութեան ընտրուած
 ժամանակագրութեան համաձայն Հայոց Ի Վրաց
 բաժանու մն տեղի ունեցած է փրկչական 608 տար-
 ւոյ վերջերը կամ 609 տարւոյ սկիզբները* ուրեմն
 608, 9ին:

(Շարունակիչ):

Հ. Ն. ԱՆԻՆՆԱՆ



Ի Ե Ձ Ո Ւ Ա Ր Ա Ն Ա Վ Ա Ն

Ո Վ Ն Ո Ս Գ Ո Ւ Ո Ւ Ր Ր Ր Ր Ր Ո Ւ Ը

(Շարունակիչ):

Գ Ա Ո Ւ Ս Է .

Գ. Երբէ Հոյերէնի Իբրիմի
 Ինչը:

87. Գժուար ինդիր մ'ունինք մեր առջեւ:

Գաւառ արարառններուն մէջ կը գտնուին ար-
 դեօք քերականական այնպիսի հանգամանքներ,
 որոց ներմուծումն արդի հայերէնի մէջ հար-
 կուոր է անոր կատարելագործմանը կամ նպաս-
 տաւոր անոր վայելչութեանը համար: Նախորդ
 գլխուն մէջ շատ մտա եկանք այս ինդիրին երբ
 բաղադրեալ բայերու վրայ խօսելով ըսինք թէ
 պէտք է գործածել արդի հայերէնի մէջ, եւ ոչ
 վախն ի վախ, նախորդով կազմուածներն ալ,
 զ. օ. «ի մտի պահել»՝ «ի համարաշխութիւն

1 2եւ. Մատենադարանի Թ. 29, թղ. 254բ. Հմտ.
 Ցուխն՝ 8ուցալ, էջ 172: «Եւ յշր թուականին դին 8Եր
 Արրահամու ի խոյ ափն 8Եր Յովանիսի՝ րնա. քն ի բաց կա-
 ընն վերք ի Հայոց միարեւոթներէ, եւ հասնեալ Քաղ-
 կեդոնի զորոնն ընկալեալ ի Կուրիսնէ, զոր ՃժԳ ամ ընդ
 մէջ նշարցեն Քաղկեդոնի ժողովն»: Յիշեալ 8Եր Յով-
 հաննէսը պիտի ըլլայ Բագարանեցիին, որ նստաւ 591/2ին:

* Սյուպէս եւ ե. Ե. Տէր-Միւսեանի համադր. մն. Հմտ.
 Die arm Kirche, էջ 57:

գալ», «յազակցութիւն ան եւ», «ընտրութեանց
 երերն ինչալ», եւ այլն:

88. Արդի հայերէնին շարագասութիւնը
 ամենալայն ազատութիւններ կը վայելէ, եւ կրնայ
 այս նկատմամբ եզական լեզու մը համարուիլ:
 Ազատ է սեռի ինդիրը բայէն առաջ գնել կամ
 վերջը, նոյնպէս ենթական. — Գերանունն են-
 թական դնել կամ զէղջէլ. — Ածականը զոյա-
 կանին նախադաս ընել կամ յետագաս. —
 Ծայտկացուցիչը յատկացեալին նախագաս կամ
 յետագաս կարգիւ. — բաղադրեալ բայերուն
 երկու մասերը իրարմէ զատել կամ ոչ. —
 Որոշեալ հայցականը չ նախորդով կազմել կամ
 առանց անոր. — Խօսքերը, երբ բարդ կազմ
 ունին, շրջուն ձեւով յօրինել կամ վերլուծա-
 կան կարգով:

Արդի հայերէնի ազատութեանց այս ար-
 տակարգ ընդարձակութիւնը զեղծումներու դուռը
 լայն կը բանայ գրողին առջեւ, ինչպէս որ ծայ-
 րագոյն նրբութեանց պատեհութիւն կ'ընծայէ
 զգուշաւոր եւ ճաշկապէտ հեղինակին:

Շարագասութեան այս անօրինակ ազա-
 տութիւնը պահ մը դիտելը պարզ նախադասու-
 թեան մը վերայ. զ. օ. «Կ'ուզէ՞ յետեք լուսը»:

Այս խօսքը տաճկերէն, ֆրանսերէն, անգ-
 լիերէն, գերմաներէն լեզուներով կ'ըսուի որոշ
 եւ միակ շարագասութեամբ մը.

Տաճ. Էլլէրիմի էայգամագ իսթէրիմ.
 Ֆր. Je voudrais me laver les mains.
 Անգ. I should like to wash my hands.
 Գերմ. Ich wünsche meine Hände zu
 waschen.

Այս օրինակաց իւրաքանչիւրին մէջ բա-
 ուերն իրենց որոշ տեղերէն շնն կրնար խախտիլ:
 Իսկ հայերէնը ընդունակ է, հոնաորական շնչ-
 տին համապատասխանելու եւ իմաստին կատա-
 րեալ ճշգուծիւն տալու համար ութը կամ
 աւելն այլազան շարագասութեամբ յօրինուիլ:

1. Կ'ուզեմ ձեռքերս լուսլ (պարզապէս):
 Ասոր կը համապատասխանեն վերոյիշեալ շարս
 լեզուներով բանաձեւուածները: Հայերէնին
 տարբեր փոփոխութիւններն ի վեր հանելու հա-
 մար հարցումներու իբրեւ պատասխան պէտք է
 դնեմ այլազան շարուածքները:

2. Ո՞վ կ'ուզէ իր ձեռքերը լուսլ.
 — Ե՞ւ ձեռքերս լուսլ կ'ուզեմ:

Հայերէնը սովորութիւն չունի եական
 գերանունը իբրեւ ենթակայ պարզապ տեղը գոր-